

Հայք. Խաչուցին պատճեն  
Տիգրան

ՎԱԶՈՒ ԱՎՈՎԱՆ

ԱՐՑՈՒԻՆՔ



ԳՈՎԱՐԵ

ՏՊԱԳՐ. Զ. ԹԵՐՄԻՔԻԱՆ - Ա. ԶԱՏԵԵԱՆ

1914

891.99

Ա-73

891.99

U-73

01 JAN 2009

19 NOV 2010

ՎԱՀԱՆ ԱՎԵՏԻ



# ԱՐՑՈՒՆՔ



Գ. Ա. Հ. Բ. Ե.

ՏՊԱԳՐ. Զ. ԹԵՐՄԵՐԵԱՆ - Ա. ԶԱՏԵԵԱՆ

1911

15.02.2013

20445



Ա Ր

ՎԱԴԱՄԵՈՒԿ

ԿԵԱՆՔԻ ԸՆԿԵՐԻՆ

ԱՐՄԵՆՈՒՀԻՆ Վ. ԱՍԼԱՆԻ

ԹԱՐՄ ՀՈՂԱԿՈՑԻՆ

Սգաւոք պրազ

ԻՐ ՎԵՏԱԶԱՐ ԱՄՈՒԽԻՆԸ

ԿԸ ՆՈՒԻՐԵ



8502-26

Հ Պ Գ Ե Ս ,



իշատակիդ համար անմեռ ,  
Արմենունի , իմ քաղց Հոգիս ,  
Այս Յուշարձանն եմ ես կերտեր ,  
Արցունեովն իմ ու մայրիկիս :

Հանգի՞ս , ուրեմն , ննջէ՛ հանգիս ,  
Երանաւես այդ Քունիդ մէջ ,  
Մենք զերին ենք Յիշատակիդ ,  
Մեր սիրերուն Սկրովն անէջ :

1 Նոյ. 1911  
Գահիրէ

ՎԱՀԱՆ ԱՍՏԱՆ



## ԱՐՑՈՒՆՔ


ՃԱՄԱԿԱԳԻ

**Ա**րքան-արցունք լալեն յօգնած աչմերուս  
Յառումովը անզօր՝ եկմա բու նամբաղ  
Ես կ'սպասեմ. կարօնն ունիմ անարատ  
Սիրոյդ իւղովն օծելու վերէն իմ հոգւոյա.

Ո՞ւր սրբոյրը անտիական Քու կեսնիդ,  
Ու պապդոն հոգւոյդ հուրբը կենաբաշխ,  
Ունիան անոր, փարզը, խաւնկերն ու քստաշխ,  
Ո՞ւր շրբներուս համար աւեր՝ անժրպիտ :

Յորեկն համբուն խրութայոյդ՝ անձկայրեաց,  
Գիշերներն ալ մուրին հետք ցուրտ՝ արխուր,  
Կը չարչրկուիմ յաւերժօրէն անձնատուր

Յիշատակիդ ջինչ՝ տենդերովն իմ առկայծ.  
Թռա՛ր գացիր, բայց յառումով մը անբարը,  
Յոգնած աչմերս դեռ կ'սպասեն Քու նամբաղ....




Ա Ռ Ի Ւ Պ Պ Ա Հ Ե Բ



ուրջըս անհուն լրութիւն մը կայ անես,  
Բուրումներով վարդ, յամպար.  
Ատրուշանիս մինչ կը խառնեմ կրտակն ես  
Քուրմի մը պէս անքարբառ:

Ու մինչ այսպէս անուրջներուս հետ մինակ,  
Ատրուշանիս կը խառնեմ,  
Եւ կայծերուն հետ — զանակներ անառակ —  
Կը խաղամ ես ժիրադէմ,

Անդին մոմ մը լուռ կը հիւծի, կը հատնի  
Ուղղիշ պացցով պատրոյզին,  
Միրժիս պէս որ հրայրներէն կարօտի,  
Կը դողդայ տարփացին . . . :



Տ Ո Ւ Ա Յ Տ Տ Ա Ն Փ



ոգիիս մէջ անհորիզոն տուայտանքի  
Ցուրտ՝ ահաւոր գիշերները կը սեւնան,  
Ու ցաւերու սարսուռ մը ներսս, ամեն դի,  
Փըլուզումներ կը յօրինէ անսահման:

Գիշերին լուռ անուրջներուն մէջ համակ,  
Հեւէ մըն և տունչս չարչարալից՝ անսպա՛ռ.  
Իցի՛ւ, Հոգի՛ս, գիտնայիր թէ անյատակ  
Խըռովկ մ'ինչո՞ւ կը դարբնուի ինձ համար:

Ի՞նչպէս մոռնամ, ի՞նչպէս, ի՞նչպէս, ըսկ' Դուն,  
Շողով նիւսուած ներբրւածի կեանեղ համբուն,  
Ու մաերափայլ հուրբը հոգւոյդ նրեւսակի.

Տըւայտանքն այս նիրաններով կապարի,  
Դեռ կը բողժուս որ գալարէ ուժգնապէս,  
Հոգիս՝ որ Քեզ միայն կ'ըղձայ ա՛լ այսպէս:



## ՏԱՐԱՊԱՆԻՔԻ ՓԱՄԵՐ



Առաջումէն արցունիներուս,  
Սիրոս կ'այրի կուրծիս տակ.  
Պիտի զիւերն այսպինչեւ լուս,  
Զարշկուիմ մի՛ս-մինակ :

Մըռայլ ամպեր ահա կրկին  
Երազաներիս ընդմէշէն,  
Գալար-զալար կը կարկրին  
Մէջն հոգիիս տրմաւէն :

Ու զիւերին այս վօտայոյգ  
Ցընուններուն մէջ անհուն,  
Ուր արցունին'վը աշխերուս,  
Ցաւը կուլամ իմ հոգուն,

Տառապանիքն լայնցած կուրծիս  
Մէկ խորը զէր չ'ըլլա՞յ պիս',  
Որ որբներէդ ծրած, Հոգի՛ս,  
Բացուի լնե՞յց մէկ ժրայիս...:

Առուացումէն արցունիներուս,  
Սիրոս կ'այրի կուրծիս տակ.  
Պիտի զիւերն այս մինչեւ լուս  
Զարշկուիմ մի՛ս-մինակ...:



## ԹԱՂԻԿՈՒՄ



Եղիութիւն մը կ'անցնի անհուն,  
Երակներէս կամաց-կամաց .  
Արբի՛ կ'ուզեմ դեռ Քու անանց  
Վայելովը զի՞նչ սէրերուն :

Ա՛խ, կ'սպասեմ ես թեւաբաց  
Կազդոյրներուն՝ բանի բաղծուն  
Մեղկութիւն մը կ'անցնի անհուն  
Երակներէս կամաց-կամաց :

Նըրունիներըս բախիծներուն  
Դալուկն ունին ցուրտ՝ մահաբեր ,  
Եցիւ սիրոյդ սարսուռն ամպէր  
Երակներէս՝ ուրկէ բաղծուն  
Մեղկութիւն մը կ'անցնի անհուն :



Ա Պ Խ Ս Յ Ա Կ Ի Ն



ուր կը ջանաս, Լուսին, արծաք շողերուց  
Անձեւու մովն լսփովել սիրս աւերակ,  
Ու լուսածին յու ժրպիտովդ հոգւոյս մուր  
Խորշերէն ներս անդորրութեան բերել կեամի:

Մի՛ հետեւիր, Լուսնակ, այլեւս բայլերու,  
Դուն առաջուայ չունիս հըմայն ինձ համար.  
Անցածին յու հուրեանդ շողն ու լոյս,  
Իմ հոգնաւրս ցաւին դարման ա'լ չեն տար:

Փախի՛ր, ու սա ամպերուն տակ լուսածոյի,  
Ժայռուն դեմքի ճառազայրը ծածկէ՛, կամ,  
Անցի՛ր ուրիշ աշխարհ մ'այլ եւս որպէսզի,  
Երբեմն րզեալ սիրած ըլլալս իսկ մոռնամ:

Ա՛խ, հեռանալ դուն չես ուզեր, ո՞վ Լուսնակ,  
Բայց ըսէ՛ ինձ ի՞նչպէս ֆեզի ևս ժայիմ,  
Երբ հոգիիս Լուսնակն անուշ հողին տակ,  
Յաւերժական կը խորրայ յունն առանձին....



Գ Ե Ր Ե Զ Մ Ա Ն Ի Դ Ք Պ Ա Վ



Եցունքներու հեղուկ նրգեհ մը կարմիր,  
Կոպերուս տակ կ'այրի նսեմ ու տժոյն,  
Քանի սա ցուցս դամբանիդ բովն ու շաղիր  
Կ'արձանանամ՝ գրկած ցաւերս իմ անհուն:

Ու սասկապէս կ'ուզեմ ողբալ բովանդակ  
Անքծութեան ծաղիկներով բեռնաւոր  
Վեհիս հոգիդ որք, աւան, հողին տակ,  
Մահուան հանգիս կը բնանայ յունն այսօր:

Հսէ՛, սակայն, կմախացած մարգերու,  
Եւ բուփերու բովերովը դալկահար,  
Փռուած տիուր հողակոյթդ ա՛խ, ինչո՞ւ,  
Վառող սրտիս իդան ու հեծիք չի՛ բզգար:

Ո՞վ զարքօնի պիտի ոգէ երգն Քեզի,  
Ու արեւէ անխօս կեանքը այդ մրբին,  
Ու Յարութեան մը խինդիդ մեջ կանացի,  
Քաղցրութիւնը ըմբուխնես հեղ մ'ալ Կեանքին:

Ո՞վ հոգեկան խուսանգումի վշտառաց  
իմ օրերու տրտմական զոյմն ամայքին,  
Պիտի յոգնած ոսկորներուդ անարատ,  
Ու հոգիիդ ալ ցնցուղէ առանձին :

Անդրեթրմի բափիւռներուն մեջ ո՛վ Դուն,  
Ու կ'արքենաս բոլոր Լուռովն Անդենի,  
Գեք վայրիկ մը մեզի դարձիր եռանդուն,  
Մեզի՝ դարձիր ժըպիսովըդ հետալի,

Ու տունին մեջ, ու տունիդ մեջ մայրական,  
Ու կուրծքիս տակ, կուրծքերու տակ տմայի,  
Տե՛ս, տե՛ս, ի՞նչպէս ցաւի խարոյկ մը այնիւն  
Մոլեգնօրէն կը հրդենի, կը վառի՛ . . . :



### Պ Ա Տ Բ Ա Ն Ք



Կարոսներուս Է՛ն հուրենոս մէկ վայրկեանին,  
Անմեղութեան նառազայթովն յաւէս լոյս  
Դիմասուերիդ կը հանդիպի զարնային  
Կուսութիւնը իմ պատողի աշերուս :

Ու ակնարկիդ ոզգլխած ես բոցերէն,  
Բազուկմերուս լայն բացումովն ժպտերէն,  
Կը մօտենամ արագ-արագ, լուռօրէն,  
Հատնումներս Քեզ պատմելու վերշապէս :

Բայց հազիւ թէ կարօսախտիս կրրակին  
Այրուցները պիտի իրենց ունենան  
Ըսպեղանին, նոյն կարօսին ես կրկին,  
Վիետը կուլամ պատրանքիս մեջ իրիկուան . . . :



Մ Ի Ս - Մ Ի Ն Ա Կ



Դուրսը խածնող ցուրտ մը կայ,  
Հոծ տարափ մը ձիւնի՝ վառ,  
Լուռ կը մաղուփ վերէն վար,  
Ճեղքելով օդն անխնայ:

Ու յամրօրէն հեռակայ  
Լեռն ու սարերն իսկ մօտիկ  
Կ'ալեւօրին, մինչ սաստիկ  
Դուրսը խածնող ցուրտ մը կայ:

Ես խուցէս ներս՝ սոսկ վըկայ  
Եմ վիշտերուս՝ մի՛ս-մինակ,  
Երկումներուս մէջ հիմակ,  
Եռլում արցունիս այսօրուայ....  
Դուրսը խածնող ցուրտ մը կայ:



Կ Բ Հ Ա Խ Ա Տ Ա Ռ ...



Ուրծիս տակ Առուն մը կայ տիրամած,  
Որ ցրին ունչովն իրեն մահաբոյր,  
Վերջին ևերւներն ալ կը բերէ ցած  
Սիրտիս՝ ահաւոր Յաւին հիմա բոյր:

Տ Ը Ն Ծ Ա Հ Ա Ր Ա Յ Ի Ն

Ներաշխարհային խրռովք մը մըրին,  
Կ'սուներկ նակիսի ծաղիկներն փայլուն.  
Հիմա բայլ առ բայլ մահուան անդունդին  
Կը մօտենամ ես վիշտիս հիւս անհուն:

Հոգ չէ՛, բող մարդիկ սիրեն ու ապրին  
Այս կեանքին Գարունն ու Զըմեռն օրիուր,  
Ինձ համար բաւ և ափ մի հող ցրին,  
Թռչելու համար դէա՛ այն Կայանն ուր՝

Պատումներուդ զերմ լոյզովն անձկալից,  
Եւ արցուներիդ մէջ անմեղ հրեւսակի,  
Կը հաւաս' ամ թէ՛ Դո՛ւն, ո՛վ իմ Հոգիս,  
Անհամբերուն կ'սպասես ինձի . . . .





ԹԱԽՄՈՏ ՍԻՐՏԵՐ

Յուր, աշնային մըրութեան  
Թախիծովը արցունիոն,  
Մեր սիրտերն արդ կը նեւան,  
Կուրծերու տակ մուր՝ աղօտ :

Ու հապշապ, խօսական,  
Եոյզով մ'անոնք կուլան հոդ,  
Յուր՝ աշնային մըրութեան  
Թախիծները արցունիոն :

Ու այսպէս միշ՝ անդադրում,  
Սարսըռանիով արհաւոն,  
Կը յօրինուին սրտերում  
Թախիծները արցունիոն,  
Յուր՝ աշնային մըրութեան . . . .



Լ Ա Կ', Հ Ա Գ Խ' Ս



աղով օծուած կանաչներուն մեջ տամուկ  
Մարմինայի՝ հոգիդ կ'առնէ հանգիստն իր,  
Յաւերժական էուոյին գերի, վիտ ու սուգ  
Սփուելով արդ սիրտերուն մեջ մեր կարմիր :

Դո՛ն հանչցուցիր մեզ Տառապանքն ահաւոր,  
Անջատումովն ապրըւածեկ այսկան շուս,  
Դո՛ն կերտեցիր Արցունիի Կեանքն այս բոլոր,  
Մեզի համար որ կ'ապրինք Մահն իսկ անզուր :

Լուսամուտեն մեր տան՝ Արեւն հրակեզ,  
Ճառագայթներն իր չղրկեր նիմա ներս.  
Աղջամողջին Խաւարն է արդ պատեր մեզ,  
Բաժանումիդ ցաւը կուլանք Մայրս ու ես :

Ունի՞ս թէ չէ այս ամենեն բընաւ լուր.  
Ա՛խ չես բներ փափկիկ ձայնի մեզ լսելի,  
Ու կը մնաս Սփիթեսի պէս յաւես լուռ,  
Մեր սիրտերը մատնելով ողբ ու կոծի :

Բայց հանգի՞նս ես այժմ հողին տակ այդ ցրտին,  
Դեռ կը լսե՞ս . . . , լոկ', սակայն, ա՛խ, Հոգի՞ս,  
Չեմ ուզեր որ Գերեզմանեն գեր անդին,  
Վայելած այդ հանգիստիդ մեջ վրդովիս . . . .



## ԿԱՓԻԼՆԵՐԸ



Լացող աչքիս արցունին պէս,  
Կարիները ահա նորէն,  
Պերն՝ անեզրը բարձունիներէն  
Վար կը սահին արտզապէս.

Երկիներու կը դիտեմ ես՝  
Բընակչութեան վայրէջն այս գէջ.  
Եւ դեռ կ'իյնան անոնք անվե՛րջ, լ  
Լացող աչքիս արցունին պէս:

Կը հարցունեմ, ինչո՞ւ այսպէս  
Փախուստ կ'ուտան մէկիկ մէկիկ  
Հևզիկընքաց ու հանդակտիկ...  
Կ'իյնան անոնք, կը տեսնեմ ես՝  
Լացող աչքիս արցունին պէս...:



## ԱՐՅՈՒՆՔԸ



Ոզիէս ներս ցաւի խարսոց մը կը բանի,  
Պատառումի նիւրելով հօն կեանքը դժնէ.  
Օ՛լ անլուսին զիշերներուն ես ահռելի  
Մըռայլն ունիմ խորը սրախս որ կիւանդէ:

Սպրելու լայն բաղձանիներէն ա՛լ պարպրւած,  
Կենդանութեան չի՛ բողբոշիր ո՛չ մէկ ծաղիկ  
Ներաշխարհիս մէջ՝ ուր եիմա ցուրտ՝ մթամած  
Նրկնի մը պարզախիր կ'զգամ լրոխիկ.

Ու անկըշիր յածումներու մէջ դիւական,  
Սենոյս խոհեր կը պտուտին խորը զանկիս,  
Մինչ ահաւոր Քու Կարօտիդ եւ Անձկութեան  
Արցունին, Հոգի՛ս, կը զալարէ, կը մրկէ զիս :



ՄԹԱՍՏՈՒԵՐԻՆ ՄԻԶ ԻՐԻԿՈՒԱՆ...



բասուերին մէջ իրիկուան,  
Խորհրդաւոր Լուռն երք կ'աճի,  
Ու ծիծաղներն եւք բնանան,  
Ու երկարի պահն Անուշի,

Հիւանդ հոգիս անպատում՝ լայն  
Հղանիներու կ'ուզէ քափով,  
Մրասուարին մէջ իրիկուան  
Թեւել, Հոգիս, մինչեւ Քու բով:

Ու կարօի մ'յաւերձական,  
Մեղեղիովն ալ մեղմահունչ,  
Ոգել Սիրոյդ երգն աննման՝  
Չոր կ'երազեմ այժմ լուռ ու մունց,  
Մրասուերին մէջ իրիկուան:



ՄԻՆՉԵՒ ԵՐԲ...



ափօրէն իշնող Ասուածորդոյն պէս,  
Կամիր Աւելը բող մը երեսին,  
Մայրամուտէն վար կ'անցնի յամրապէս,  
Մուրին սոսկումը ձգելով ետին:


Տակաւ անձկալից հեծեծանք մը լուռ,  
Կը սեղմէ ուժգին կոկորդս սոսւերու,  
Ու ցանկայարոյց ձայներու անլուր  
Կ'եկտորի ողբերգն իմ սիրակարօս

Հոգիխ խուն ուր աղջամղջային,  
Կը խրժայ զիօեր մ'արհաւրալից՝ զէջ,  
Ու տրմապատ հեծք մը սրիս մէջ...

Ա՛յս, մինչեւ ե՞րք ես Սիրոյդ ծարաւին,  
Պիտի տանջրւիմ ցընուելովն այսպէս,  
Ու ըսպասանով հատիմ մօտապէս:



Ա և ԶԵՄ ՍԻՐԵՐ ...



Ա' չեմ սիրեր խառնիճաղահն  
կեանքը թնութեան,  
ուր խօսկան յորդութիւնը բիւր իրե-  
նանդ՝ ներշնչում ինձ կը բերեր յա-  
ւերժական,  
եւ բախովանք' որ Կ'օրօքեր զիս անդադրում:

Ա' չեմ սիրեր բոյոր ձայներն լեռնականի,  
եւ հիւլերուն անցերդաշնակ երգերն ամեն,  
Անոնց հեծքը՝ որ կը դողայ, կ'ալեկոծի,  
Անոնց ողբը՝ որ կ'երկարի հեռու ներեն:

Ա' չեմ սիրեր երկնասըլաց նոնիներուն  
Մտնել անհուն, մտնել անեզր Խորհութին մեջ,

Ու նոյնանալ, ու խառնուիլ անոնց փաղփուն  
Բացասանի լուսածրար կեանքին անվերջ:

Ա' չեմ սիրեր տարածութիւնը ծովերուն,  
Կոհակներն իսկ անոնց՝ հանդարտ սուրացքով,  
Ու լեռները, ու վըտակներն ալ սիրուն,  
Ու բամին իսկ, ունչն հարաւմ՝ զեփիւն ալ զով:

Ա' չեմ սիրեր տերեւարակն Առուններուն,  
Անոնց ըրխուր, անկենդան տեսն ալ համօրէն.  
Մօռօը՝ որ կը ծփծփայ այգուն-այգուն,  
Արցունքները՝ որ կը հոսին երկինքներէն:

Ա' չեմ սիրեր բարձրութիւններն անմաշելի,  
Անոնց ձիւնը, անոնց կատարն ամպածրար,  
Ուր վերերուն չենաղ կեանքը կը դարբնըլի,  
Ուր Անհունը իր գոյներուն կ'երկնէ գոհար:

Ա' չեմ սիրեր մուրն ու մըռայլը զիշերին,  
Հովիսներուն անդորրութիւնն ալ լըռանիս,  
Միծաղներու արձազանգներն՝ որ կը հոսին,  
Խնծիղներու երգին ալի՛ն իսկ անհանգիս:

Բայց կը սիրեմ ու հոգեւի՛ն կը սիրեմ ես,  
Արօալոյսի այս պահն անդորր ուր Մթակէզ  
իմ ցաւերէս, Հոգի՛ս, նաև տառապանէս,  
Կայծ մը լոյսի համբոյրներով կը դրէմ Քեզ....:

Ա Ե Բ Ջ Ա Լ Ո Յ Մ Ի Լ Ո Ւ Խ Ե Ա Ն Մ Մ է Զ . . .



Երշալոյսի լրութեան մէջ,  
Պարիկներու կը լրսեմ  
Չայներն՝ որոնք ռեսով մ'անձերց,  
Կ'երգեն կեանքի երգն փոեմ:

Ուսիներուն բացասանի  
Մէկն ընչող սիւմի հման  
Ու թեւերովն իր կը տանի  
Դալուկ տեւեն, Լուսնիան,

Քովես անցնող ձայներն այդ նոր,  
Զիս կը բրեն խելայեղ,  
Դէպի մենիկ աշխատեն Անոր,  
Ու կ'սպասէ սիրազեղ . . .

Ու կը վազեմ ես թեւաբաց,  
Խոսովայոյգ՝ ընչասպառ,  
Չայներուն հետ որոնք յոզնած,  
Զիս կը լրմեն յամբաբար:

Բայց հովիտեն ու դաշտերէն,  
Լեռներէն ալ ես տակաւ,  
Ուր Սոսկումները կը սիւեն,  
Կը սրլանամ բօսապաւ,

Արօւանեմիս մինչեւ, սակայն,  
Ճամբաներէն այս դերուկ,  
Վերադանամ գրկած միայն,  
Հոգի՞ս, լոկ Սերդ խուռափուկ . . . :



Զ Ի Ւ Ն Ը



Երև ամպերը կը բափառին յուշօրեն,  
Ունեցուցած արզանդնին  
Ու հողմավար՝ յորձանիներով անօրեն,  
Զիւնը կ'իջնի վար՝ յորս դին:

Տիրութիւնը այդ դսպիտակ ձիւնին պէս,  
Պատումով մ'անաւոր,  
Մինասիրիկ հոգիիս մէջ կը տեսնես  
Փռուիլ կուզայ ամեն օր :



Կը հալի ձիւնն հազիւ գետինն համբուրած՝  
Արեին տաֆ հրպումէն,  
Շարաւ հողին տաղու համար անկասկած,  
Կենդանութիւնը իրեն:

Տրմութիւնը — բունեղ ծաղիկ — կը փրրի  
Հոգինս մերս շարումակ,  
Թողլով որ ես ցաւերուս հետ՝ խվ-խվի,  
Ապրիմ կեանիլ մի՛ս-մինակ :



ՍՊԱՍԱՆՔ



ոյս-Լուսնկայ զիւեր մըն և բուրումնաւէս,  
Երգով լեցուն կոյս, հետաքեր, երազունակ.  
Կ'ուխտաւորուին տակու յուշիկ'աշերս նամիս,  
Երերին բիւր երանգերուն ոսկեդրուագ:


Արմաւենին — ուխտաւոր մը յաւերժական —  
Եր վարսերուն ցրուն հիւսովն արծարակերս,  
Կը բարձրանայ հոն միայնակ խաղալ՝ այնքան,  
Լոյս-լուսնկայ զիւերին մէջ այս կենսաւէս:

Մեղեդիի հոս հոն փափկիկ՝ հետագրգիռ  
Կը բռչկըթի հեծկլուն մը հոգեխրոռով,  
Մինչ լոյս-կեաներ - աստղերն անոնք - ամեն մէկ իր  
Արծարի եւ ոսկիի վառ կ'օծեն գոյնով:

Պատու հանիս բայց ես տրւած կուրծքս փեղկին,  
Կապոյներուն կը մըխեմ աշխ լսպասելու  
Համար, այսպէս, Քեզի, Դ'եզի, հոգւոյս անզին  
Լոյս-Գոհարն որ հիմա կ'ապրիս այնքան հեռո՞ւ . . . .



ԳԻՇԵՐԻՆ ՄԷՋ




իալուսնի լուսապերն  
Ցոլերն արծաք երիզի,  
Կ'անձրեւեն ամեն դի,  
Հարուս հեղեղ մը անվերջ:

Շողեր՝ ներմակ, վարդերանգ,  
Շողեր՝ համակ աղամանդ,  
Երազանի ասս ու անդ,  
Կոսկելուսն ժամն արագ:

Գիշերային լըռուքեան  
Այս ըզգիխող պահերուն՝  
Ուր ծղրեքներ լոկ անհուն  
Մինչեւ վերջը կը սզզան,


Ես զինովցած՝ երազուն,  
Իմ ցաւերուս անձնատուր,  
Կուլամ կեանքը դուրսի լուռ,  
Խորհուրդին ու ձայներուն :



Ա Ս Ա Լ . . .

Ու մուք՝ տամուկ աշերուս  
Սեւեռումովն ըղձակար,  
Կը ծրծեմ ես անբնդիատ,  
Այս գիշերուայ բոյն ու լոյս

Լիալուսնի լուսապերն  
Ցոլքերն արձար երիզի ,  
Մինչ կ'անձեւեն ամեն դի ,  
Հարուս նեղեղ մը անվե՛րջ :



Երեր ամբողջ պատուհանիս զամուած՝ ես  
Յոյսի շողը հոգիիս մէջ զգուեցէն,  
Ու նայուածիներս պղուր՝ հեռուն մըշ-  
Տեւեռեցէն յաւես ըգբեզ կ'երազեմ :

Ու կ'սպասե՛մ . . . աւա՛ղ, չես զար, կը բողուս  
Որ բաղդին թիրս խայրոցները անհնարին,  
Արինտեն քրոնուն ծաղիկն իմ հոգւոյս,  
Ու խարատեն սրբութիւնը այս կեանքին :

Ո՞վ իմ Սկրըս, եթէ փոսին մէջ Մահուան,  
Դեռ քու հոգիդ չե՛ լսպառած ինձ համար,  
Ու եթէ դեռ կ'ըղձաս սիրել զիս այլիսան,

Լըսէ՛ ձայնիս, ե՛ս այ լլամ անձնատուր  
Յաւերճական Գիշերներու Քունին ուր՝  
Մոռնամ ցաւած հոգւոյս վերին անհամար :



1  
2


ՀՀ Ազգային գրադարան



NL0327905

20445

Վ. ԱԽԱՆԻ ՆԱԽՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐԸ



1. Կեամբի Պատկերներ (Սպառած)
2. Վրեժի դարեն (Սպառելու մօս) 2.50 Ղ. 0.

